

Մ Ե Ռ Ա Ւ Դ Ո Ւ Բ Ե Ա Ն Ս Ր Բ Ա Ջ Ա Ն

Երբ Բազմավէպի վերջին էջերը կը տպուէին, Դուրեանի մահուան տը-
խուր գոյժը հասաւ: Խտալական լրագիրներն էին որ բոլթը կու տային գո-
վեստի և համակրանքի խօսքերով:

Հայ գրականութեան սիւներէն մին, տարիներու խոնջ վատտակը ուսին,
այսպէս կ'իյնայ ժամանակի անողորմ հարուածներէն, և դեռ քանիներ կոր-
սընցուցինք այս քանի մը տարիներուն մէջ:

Յիսուն տարի անխոնջ աշխատիլ հայ գրական ոստաքանց այգիին մէջ
որքան գեղեցիկ բախտ. յիսուն տարի թաւալիլ արեւու նման մեր մութ
երկնքին վրայ ամպէ ամպ մըրիկէ մըրիկ, հուսկ կատարել, յաղթական մայ-
րամուտ մը մարտնչումի բոլոր շքեղութեամբ որքան նախանձելի վախճան:
Հայ բանաստեղծը, Պատրիարքը, դաստիարակը, գրագէտը և գրամիլը, բո-
լորը, բոլորը մէկ անգամէն կ'աներեւութանան մեր հորիզոնէն: Եւ թէպէտ
Սրբազանը վերջացուցած էր իր գործը, սակայն իբրեւ վաղեմի զօրական
մը, անոր հայեացքը դեռ սրտեր կը տաքցնէր, անոր հովանին նոր նոր ծիլեր
կը պահպանէր: Այն հազուագիւտ մահկանացուներէն էր որոնց գծած ալսու-
ները ժամանակը չէ կարող լեցնել, և մահն ալ անմահութիւն է:

Անմահ էր Դուրեան և այգպէս ալ պիտի մնայ իբրեւ մեր դարու ամե-
նաբարձր գրագէտ բանաստեղծ եկեղեցականը, խրիմեաններու, Սրուանձ-
տեանցներու կողքին կը կանգնի երրորդ սիւնը որ հայ եկեղեցականութիւնը
տուած է, մեր ազգութեան վաղեմի ապստանքը միշտ հաստատուն միշտ բար-
ձրը բռնելու որ թշնամի և բարեկամ զայն տեսնեն հեռուէն, ովկիանոս-
ներէն ալ անդին, միշտ խրոխտապանծ և երբեք ընկճուած:

Երբ Բազմավէպը՝ Միխիթարեան Միաբանութեան, և իր յարգ. ըն-
թերցողներու կողմէն յարգանքի և հիացմունքի սուգի ողջոյնը կու տայ մեծ
ննջեցեալին, մեր սիրտը հաւատքով կը վառի թէ այս ազգը կարող է դեռ
շատ մը Դուրեաններ պարգեւել:

Հանգիստ իր խոնջ ոսկորներուն:

Միևթարի, Մուրատի և Ռաֆայէլի յաւերժութեան յիշատակը այս տարի ալ կրկնուեցաւ երախտագիտութեան գիտակից զգացումով, աշակերտներու կողմէ ընտանեկան հանդէսով մը, Կեղկայ էին Գեղյ. Աբբաշայրը, վարդապետներն ու քաղաքիս փոքրաթիւ գաղութը: Յայտագիրը կազմուած էր երաժշտական և արտասանական կտորիներէ, ամբողջովին մշակուած սաներու կողմէն: Խմբիւրդը և նուագախումբը միասին դասական ընտիր կտորներ նուագեցին:

Հուսկ Ապանեան, Քաշարեց, երկու խոստմնալից սաներ, համառօտ ճառերով լուսապսակեցին երեք անմահներու տիպարները: Մին բաղդատելով Ռաֆայէլեանի հարուստեայ արդիւնքը ազգային միւս բարեգործութեանց ասուպի անհետ գնացքի հետ: Միւսը՝ պատկերացնելով իբրեւ տեսիլքի մէջ, վարժարանիս որմերուն մէջ ծած, անձա՛ն Պէշիկթաշլեանները, Թէրզեանները, Աճէմեանները, Հէքիմեանները, Արփաբեանները, Վարուժանները, Շահինները, Շապանները, Աղա՛մեանները, հւայլին Հանդէսը փակուեցաւ: Գերբարձի Սքբա՛օր յորդորակով մը սաներուն, որ յարատեւեն այս որմերը սրբացնող անմահներու շաղէ՛մ, ազգին շահեր ըլլալու համար:

Ս Տ Ա Յ ՈՒ Ա Ծ Գ Ր Ք Ե Ր

Ղափանցեալ Գր. — Նոր — Բայազետի սեւ պագիր արձանագրութիւնը. — Երեւան, 1930 էջ 34.

Ուկրիլիւմ Եղ. — Կիլիկեան Յուներ (պատկերազարդ) Տպ. Արաքս — Հայէպ 1930 — էջ 56
Զուրարեան Գրիգոր. — Դաշնակցութեան տաճկական որինտացիան եւ հայրենիքի փրկութեան կոմիտէն — Պետական հրատ. Երեւան 1929 — էջ 86 գին. 20 կոպ.

Ուիլիսմ չի Քեօ. — Եղբարբախտ Զարուհիին թղթուն կեանքը. (Թրգմ. Յ. Մանտեսանի) Տպ. Աղբաւնդրիս 1924 էջ 287 գին 15 ֆր.

Պաշրուտնի Սուրեն. — Քէշեկեան — Սիւսուան Որբանոցներու կեանքն (Ոճիրի մը առիթով) Տպ. Սուրիս, էջ 39 գին 10 դր.: Սուր. N. Jorga. — Brève Histoire de la Petite Arménie; Paris 1930 էջ 153

Տնկողեան. Գ. — Կորին (Վայք Մաշթոցի. — տպ. Երուսաղէմ — 1930 էջ 140

Բրբիլիֆորտ Ճ. Ֆ. — Ազատութիւն տպ. Դիտարանի — Պրուքլին. 1929 էջ 384.

Բրբիլիֆորտ Ճ. Ֆ. — Դժոխք. (Խնէ է ան, հիվ կայ հոն) Տպ. Դիտարանի Պրուքլին 1929 — էջ 64.

Բրբիլիֆորտ Ճ. Ֆ. — Վերջին օրերը. — Տպ. Պրուքլին 1929 էջ 61.

Քոռնուայի Լաւոյ. — Գահ և սէր, Թրգմ. Ա. Էմանուել և Հ. Մ. Պոտուրեան հատոր 4 տպ. Ֆրանսոսա էջ 756.

Մակարեան Գ. Ասատուր. — Յուշագիրք թրակիոյ և Մակեդոնիոյ Հայ Գաղութներու. Տպ. Սելանիկ 1929. էջ 640.

Ծրագիր-Կանոնագիր Հայ կարմիր խաչի Տպ. Գահիրէ 1930 — էջ 29.

Ն. Հանգոյց. — Մտածումներ Հ. Յ. Դաշնակցութեան մասին Տպ. Փարիզ 1930 էջ 120.
Փարլաքեան Ի. — Տեսիլքիդ առչեւ. Տպ. Նիւ-Եորք 1930 էջ. 24

Արդաւաթ Թուրլի. — Տրուպալի հրդեհը. (Կատակախաղ) (Թրգմ. Գ. Պաւլիսիանի) Տպ. Կ. Տօնիկեան — Պէյրութ 1930 էջ 25.

Frédéric Nietzsche. — (Ապաքինողը). Թրգմ. Հայկ Դաւթբեկ Տպ. Ատիս-Ապապա — 1930 էջ 11.

Հեւնիք Եպս. Դուրեան. — Դարեկանքան քարոզներ. Տպ. Ներսէս. Փարիզ 1929 էջ 256.

Հ. Բ. Ը. Մ. — Ընդհանուր տեղեկագիր և հաշուակշիւ: Տպ. Մասիս — Փարիզ. 1930 էջ. 96.

Հ. Մ. Պոտուրեան. — Մարտիրոս Դրիմիտի իր քերթումները. Տպ. Պուքրէշ — Ֆրանսոսա 1924 — 1930 — էջ 60.

Գ. Մ. Բ. — Տուա Գիթապը, Տպ. Սիթեան Կ. Պոլս 1928 էջ 183.

Հ. Ս. Ի. Հ. — Տեղեկագիր գիտութեան և արուեստի ինստիտուտի. Տպ. Երեւան 1930 թիւ 4. էջ 200.

Հանրի Ռօրտու. — Մանկավարժը չի սիրեր տղաքը — Տպ. Հայ դպրոց. գին 1.25 ֆր. 2. Ժրնեւ. — 1930 էջ 130.

Guendet Georges. — L'Impératif dans le texte grec, et dans les versions gotique, arménienne et vieux slave des Evangiles. Տպ. Ժրնեւ 1924. Նուէր Փրոֆ. Գ. Ունեանի:

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ

Է. ՎԱՀԱՆԻ ՅՈՎԱՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄԻԻԹԱՐԵԱՆ

ՀԱՅՐԵՆԻ ԿՐԱԿԱՐԱՆ

ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

(1925-1929)

(Էջ 240 Գին՝ ֆր. 2.)

ՎԱՐՔ ՍՐԲՈՅՆ

Ա. Լ. ԷՔՍԻԱՆՈՍԻ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

(Էջ 42 Գին՝ ֆր. 2. 0.30)